

## ԳԻՇԵՌԸ

Աստղակառ զիշեր, լոյսի դիցանոյշ,  
Օ՛ նայեատներ, — կիթառէն անոյշ  
      Փախչող եղանակ,  
Արծաթէ ծըփանք վըճիտ և անուն,  
Պարիկ հուանի զիրկը ջուրերուն,  
      Մըրմունջ ներդաշնակ:

Հին հոգուերգութիւն, ով սէր, օ՛ նըւագ,  
Որ կը ծաւալիս այնքան մնդմունակ  
      Մշջը զեփիւոին,  
Բիւրեղի ժըպիտ, պար լուսախազի,  
Ո՛խ, փարէ՛ հոգուոյս որ ալ չի մարի  
      Պատկերն Անցեալին...

Ո՛վ ազրիւր լոյսի, տօն՝ գեղեցկութեան,  
Արծաթէ համբոյր, քընարի մեհեան,  
      Գիշեր լուսակաթ,  
Հոգուոյս մէջ բացուէ, բացուէ լայնօրէն,  
Որ Աստուածներուն ցեզ երգեմ նորէն,  
      Աստղերու հէքեաթ:  
«Երազ ու վիշտ»  
      Անտիպ

## ԱՆՑԵԱԼԸ

Երրեմն իրիկուան լըռութեան մէջէն  
Անուշիկ ձայներ ինձի կը կանչեն,  
Հին մըտերմութեան խօսքեր ջերմազին,  
Վարդեր սիրաբոյր, նորէն կը ծաղկին:

Ու սիրածա հիւանդ կարծես կը տանին՝  
Քաղցրիկ մանկութեան մեղմիկ արևին,  
Եւ ընտանիկան հին պատկերներուն՝  
Ուր կեանքը զըւաբթ երազ մ'էր սիրուն:

Աչքերըս, աւաղ, կը տեսնեն լալով  
Հասակներ ծաղիկ՝ զոր մահն ըստուերով  
Նոճիներուն տակ ծածկեր է հիմայ,  
Եւ անոնց համար զիշերը կու լայ:

Հոգիս դողալով կը լըսէ ձեզի  
Մըեելի ձայներ, ձայներ երազի,  
Զայներ անուշիկ, որ զիս կը կանչեն  
Երրեմն իրիկուան լըռութեան մէջէն...

«Երազ ու վիշտ»

Անտիպ

ԱՐԱԿԵ-ԵՐԱԿ

## ԶԱՐՆՈՒԱԾ ՀՈՅԸ

Վիրաւոր ինկայ... Գիշերն իջաւ սարսուազին,  
Եւ բուիճակն եղաւ ինձի ողբերգու.  
Աղամանդեայ երազներու ուր թռան զացին,  
Եւ թողուցին զիս հեռու:



Լուսնի լոյսով շուրջըս տեսայ գետնասող՝  
իմ սէրերուս անբաժան քաղցր ընկերներս.  
Սակայն ամպիկ մ'արցունցներու վար սահող  
Քօղարկեցին իմ աշքերս:



Անուքջիս մէջ, աւաղ, ինձի երեցան՝  
Ուրուականներն որդեակներուս հոգիին.  
Վերջին սիրոյ ողջոյն մը տուին ու անցան  
Մոռացօնքի աշխարհին:

Խոր հողնթիւններն ինկածներուն լըսեցի,  
Մահամերձին ուղղեցի ջերմ համբոյրներս.  
Հըրթունցի տաք հըպութերու սպասեցի,  
Բայց եղոնկ որ ի զուր էր...:

30 դեկտ. 1916

ՀՐԱՅՐ



### ՄԵՐ ԿԵՍԱՔԻՒՆ ՆՊԱՏԱԿԸ

Մենք կեանք մ'ունինք, որուն համակ ընթացքին՝  
Մեզ կը ժըպախն բաղդն ու խինդերն երջանիկ.  
Բայց աւաղ, ան զիւրանցիկ է և փոփոխ,  
Շուտով կը սահի:



Անծայրածիր անուրջներու անձնատուր,  
Կը ծըրագրենք յիշատակի կոթողներ.  
Մակայն աւաղ, կ'անհինանան կը քանդուին...  
Կը մընանք թափուր:



Մեր թարմ կեանքի հրապուրանցներն ալ անթիւ,  
Իրենց դիւթիչ ձըգութերով կը գերեն.  
Դիւրաթարշամ ծաղիկներ են անցաւոր,  
Խսկոյն կը խամրին.



Թէ Տոհմային մըթարցներուն մէջ խաւար,  
Գիտութեան Զահ մը բորբոքենք շըլացիկ.  
Ո՛չ այն ատեն՝ ամեթ փառցի արժանի,  
Միշտ պիտի խայտանք...:

30 դեկտ. 1916



### Յ Ո Յ Ա Ե Ր Ռ Ե ...

Կը խարիսափենք, կը թարթափինք յարատե՛  
Խաւարածոր զիշերներու մէջ մըթար.  
Երկընցին վրայ լսուի կայծերն մարած են.  
Ի՞նչ ընենք, ո՞ր փընտըռենք...  
Խաւար է, խաւար: